

ՅՈՒՆԱՏԱՐ



Բ. ՏԱՐԻ, ԹԵՒ 1 ՅՈՒՆՎԱՐ 1, 1928

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿ ԶՆՔՇՈՅ ՁՈ ՎԱՐ ԸՆԹԵՐՑ. ԸՆԿ.-ԽԱՆ

Հրատարակելի Գրուքիւներ Ղրկել 1326 W. Huron St., Chicago, Ill.

ԾՈՎԱՌԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ

«Ծօվառ» բոլորած իր առաջին տարին՝ ահա կը մտնէ իր երկրորդ տարեշրջանին մէ :

Քննական ակնարկ մը առաջին տարուան մէջ տարուած աշխատութեանց վրայ, ցոյց կուտայ ժրազան աշխատութիւն, անշահախնդիր գոհաբերութիւն եւ աննկուն յարատեւութիւն «Ծօվա»ի իրատարակութիւնը սկսովներու եւ շարունակողներու կողմէ:

«Ծօվառ»ի հիմնադիրները, աշխոյժ ու կորովի երիտասարդներ բոլորն ալ, իրենց հայրենի գիւղին քաղցր յիշատակները վաս պահելու եւ մասնաւուն չորս հովերուն ցանցնուած իրենց հայրենակիցներուն հետ յարաքերութեան կապ մը հաստատելու առաջադրութ եամբ հիմնեցին «Ծօվառ»ը, եւ ան եկալ Վերյուշելու մեզի մեր գիւղը, մեր անցեալ ապրումներն ու հիարանան սլվագործութիւնները, ան եկալ անշահալսնդիք հայրենասիրութեան շունչով կենդամացնելու մեր հոգիները, զգացնելու մեզի թէ ունինք որքեր ու կարօնները, թէ ունինք պարտականութիւն՝ մեր հայրենիքին անոնիք յաւերժացնելու Հայատունի զովասուն սարերէն մէկուն վրայ:

«Ծօվառ» իրաւամբ քաջալերութիւն գտաւ բոլոր հայրենակիցներու կողմէ անխտիր, որուն իրեւ հետեւանի ան այսօր լոյս կը տեսնէ՛ շատ աւելի ճոխ պարունակութեամբ եւ տպագրուած:

Ասիկա արդիսենքն է «Ծօլառ»ի շուրջ բոլորուղիներու յարատեն և ոգեսին աշխատուք-եան ու նուիրումին, որ Զնիքուցիկ հետաքրքին ամենապահ արտայալութ-իւնն է իր հսկութ-եան մեջ:

Ապրիլ, շատ ապրիլ ծովական թերթ է լին լավագույն առ այս ամիսում:

Երանեական պատմությունը հայության առաջնահատք է առաջարկություն և առաջարկ առաջարկություն:

«Ծօվան» իր երկրորդ տարին Եղիշունիկ ամենայն խնդիրավառահութեամբ եւ եռանդով :

Մենք յոյս ունինք որ «Ծօվառ» գօրաւոր կապ մը պիտի ըլլայ բռնոր Զեքուշցիներու միջեւ, պիտի նպաստէ Վելաշինաց Միութեան ուժեղացման ու արդիւնաւոր աշխատանիքին եւ այսպէսով պիտի արդարացնէ իր գոյութիւնը յաջորդական տարիներու ընթացքին:

ԴԱՍ ՄԸ ԼԻՆՏՊԵՐԿԵՆ

Դեռ երէկ Օղերու Արծիւը Լինտպէրկ ոչ ոքի ծանօթ էր, իսկ այսօր համաշխարհային հերոս մըն է ան, որովհետեւ մեծ արիութեամբ կտրեց անծայրածիր ովկիանոսը եւ 33½ ժամէն հասաւ Բարիզ:

Փողոկուրդի խոնարհ խաւերու ծնունդ այս մեծ զաւակը ողջունուեցաւ գրեթէ բոլոր աղքերէն, եւ նոյն իսկ ներկայացաւ թաղաւորներու եւ անոնցմէ ստացաւ պատուանը ըշանակեր:

Այս մեծ երկիրը աւելի գնահատեց իր մեծ զաւակը, ժողովուրդը մեծ թափօրներ կազմած՝ իր յարգանքի ամենացայտուն ապացոյցը տուաւ, իսկ կառավարութեան կողմէ ստացաւ բազմաթիւ շքանշաններ ու տիտղոսներ, եւ ո՞վ գիտէ ապագան ի՞նչ պատիւներ վերապահած է անոր:

Լինտպէրկի այս յաջողութիւնը դիսուածին արդիւնքը չէր, այլ խիզախութեան եւ աննկուն կամքի: Հարստանալու մարմազը չէր որ զինքը մզեց արկածախնդրութեան, եթէ այդպէս ըլլար՝ անիկա այսօր միլիոններու տիրացած էր: Անիկա մերժեց բոլոր գրամական առաջարկները եւ նոյն իսկ ֆրանսայի մէջ իրեն տրուած նուէրները բաշխեց հաշմանդամ զինուորներու:

Իրապէս զարմանալի է տեսնել գեռ հաղիւ 26 զարունակ բոլորած երիտասարդ մը, այն ալ ծնած այս դրամապաշտ ճանչուած երկրին մէջ, որ կ'անդոսնէ դրամը, յայտարաբելով թէ ինք պիտի մնայ օդանաւորդ մը, այսինքն մարդ մը խոնարհ եւ համեստ:

Լինտպէրկ, իր այս ընթացքով ապացուցուց թէ գրամը չէ որ մարդս կը բարձրացնէ, այլ բարոյական արժէքներ, այն է համեստութիւն եւ ծառայութիւն հանդէպ աղդին:

Դժբախտաբար մեր մէջ կան շատեր, որոնք գրամի ետեւէ կը վագեն հեւ ի հեւ, առանց հետաքրքրուելու աղդային ու հայրենակցական ցաւերով: Այս ընթացքը սակայն մարդս չի բարձրացներ, այլ կը նուաստացնէ: Եթէ կ'ուզենք յարգուիլ՝ պէտք է մեր մէջ մշակենք համեստութեան եւ ծառայութեան ոգին:

Լինտպէրկ իր ծառայութիւնով եւ համեստութեամբ էր որ մեծցաւ, անոր անունը Ամերիկայի պատմութեան ամենափայլուն էջերուն մէջ յաէկտ անջնջելի պիտի մնայ:

Ահա հարստութեան մեծագոյնը: Դաս առնենք Լինտպէրկի օրինակէն:

Շիքակո

ԾՕՎԱՌՑԻ

ԶԷՒ ԱԿՆԿԱԼԵՐ

Այնպէս կ'երեւի թէ տակաւին շատ սորվելիք ունինք մենք Զնքուցիներս՝ աղնիւ եւ շինարար գործ կարենալ կատարելու համար:

Ժամանակ մը օտարներ շահագործեցին Հայ Աղլը, խարեցին ողջ Հայութիւնը՝ մինչեւ որ ներկեցին իրենց հաւկիթները, լքեցին մեղ երբ այլեւս ոչինչ ունինք տալիք, ուրով հարիւր հազարներով անտուն եւ աստանդական փողոցը մնացինք:

Այս դասն ալ՝ թէ եւ շատ սուզ, բայց շատ լաւ սորվեցանք աղքովին, սորվեցանք մանաւանդ մենք մեզի օգնելու անհրաժեշտութիւնը եւ օտարներէ գալիք օժանդակութեան չափն ու արժէքը:

Ինքնօդնութեան անհրաժեշտութիւնը սորված ևնք ըսի, եւ այս յուսագործութեամբ կը խորհէի թէ Զնքոյ Վերաշինաց Միութեան գործերը լաւ ճամբու մէջ են եւ մանաւանդ

վերջերս շատ գովարանուած ընդհանուր կատակեռած իրողութիւն մըն է եւ մենք հասած ենք մեր բաղադրակին, այսինքն ասկէ յետոյ պիտի կարենայինք Զնքուցիութիւնը համախմբել Հայաստանի ներկայ սահմաններուն քիչ եւ յաւերժացնել հին Զնքուցը նորի մը կառուցումով:

Եւ սակայն, ցաւ ի սիրու լաւեմ որ, «Ծօվառ»ի 9—10 11րդ թիւերը եկան պաղ ջուր լիցնելու իմ շատ տաք յուրու վրայ (ձգէ որ այդ տեսակ ինդիքներէ յուսահատող չեմ): Բայց ինչո՞ւ մեզի պէս փոքրաթիւ տեղացիներու բաթիւրմացութիւններ կան: «Ծօվառ»ի 9րդ թիւին մէջ (զորէնսէն Պրն. Ս. Յակոբեան բաց նամակով մը կը մատնարշէր Վերաշինութեան գործերուն յապաղման պատմառներմաս 10րդ թիւին մէջ նիւ Եօրքէն Պրն. Ս. Մինասեան պատմանով մը մեր ներքին փատութիւններէն բաւական բարեկը: Իսկ 11րդ թիւի իմբագրականը Շիքանսան կամքապապահութիւնն է, որով ուական ըլլայ իր կարգագործեանց եւ գործունէութիւնը մէջ:

Անշուշտ, ինչպէս ամէն ընկերութեան, մեր մէջ ալ թարակարծիքութիւններ զանազան հարցերու շուրջ՝ արք կանական է եւ նշան առողջ մտածողութեան, անհասկ ֆլին եւ աններելին սակայն անկարգապահութիւնն է, որով տեւ այս վերջինը քանդիչ է եւ մահացու:

Խօսքս մասնաւորելով Շիքակոյի մասին, քանի որ ալ նախապէս Շիքակօյի եղած եմ, ըսեմ թէ մեծ յոյս ու Շիքակոյի մեր հայրենակիցներուն վրայ, թէ շատ բարեկը մը պիտի խաղան մեր Միութեան գործերուն մէջ: «կայն այնպէս կ'երեւի թէ՝ Շիքակոյի մեր պատուական հրենակիցներէ ոմանց միտքը չարացեր է, որ ընդհանուն եւ կեղրոնին համակերպիլ չեն ուղեր: Ասիկա կը նշան Միութեան տկարացումը: Այս մենակուտամով իրենք է կը վարկաբեկուն մեր միւս հայրենակիցներուն առջեւ, որ անպատուաբեր է մեր Շիքակօյի հայրենակիցներու հրաւին: Գոնէ ես այսպիսի արարք մը չէի ակնկալեր անմէ ուէկ մէկէն:

Բայց հարցնենք մեր հայրենակիցներուն թէ եթէ կ'երեւ ըրոնցում չէին ուղեր եւ թիւր ըմբոնում ունէին կեղր մասին, ինչո՞ւ մեծագումար ծախսերով այնքան եր ճամբար կարեցին եւ Պատգմ. ժողովին ներկայ եղան եւ զովին մէջ իսկ անվատահութեան սերմեր ցանել ջանահրեն վարչէն թէ հոն գացողը Միութեան շահ պաշտպանելու համար միաւթիւն եւ վատահութիւն պէտք չարուիք: Աւելի զարմանալին այն է որ Շիքակոյի մեր ըլլակիցները թոյլ տուած են որ կարգ մը քմահաճ պար ներ չարաչար գործածեն մասնաճիւղին վստահութիւնը մինչեւ իսկ Միութեան գրամով երթան անմիաբանութիւն քարոզելու Պատգմ. ժողովին մէջ: Մեղք չէ՞ մեր Միութեան ու գրամներուն որ այսպէս յումուշտ կը վատնուին:

Մենք՝ հայրենակիցներ, հոս Ամերիկայի մէջ պատկան ուղեր ունինք, գործարանները զորելու համար գործ ունինք, վերջապէս հանդիսատ ենք ամէն անսակէտով: այս ցաւալի մը երբ անոք եւ կարօտ գաղթական բուն աղջմէ որ կը մեղանչենք, որովհետեւ կեղրոնը իր ամպրութեան տակ դրամ չունենալով չի կրնար օդուութիւնը վութալ կարօտեալներու եւ Միութեան այլ պէտքերուն թէ գրամներուն ու այսպէս յումուշտ կը վատնուին:

Մենք՝ հայրենակիցներ, հոս Ամերիկայի մէջ պատկան ուղեր զոհած ենք պիտի զոհէնք ի նպաստ մեր գաղթական կաններու պէտքերուն: այս օգտակար զործը կ'ըլլայ կեղ նացումով միայն: Ուրեմն՝ տանք կեղրոնին եւ ուժեղացն այդ արմինը իր օրինական սահմանին մէջ եւ գործ հանջնէք իրմէ: Ահա մեր փրկութեան միակ միջոցը, այս պէս մասնաճիւղին անշատաբար ընկելիք ոչինչ ունինք:

ապեղբռնի հեղինակութիւնը պիտի չճանչնանք, հապա որո՞ւ ձևասնածիւղ»ը կ'անուանենք ինքինինիս: Եթէ յամառինք ջլու չանսանք կեդրոնացումի գրութեան, այդ պարագային մենք ստիպուած ենք տեղական գործունէութիւնները նկատել բացարձակապէս շահագործում եւ անհատական փառամոլութիւն:

Ուրիշ պարագայ մըն ալ: Մենք մեղի «Հայրենասէր»ի եւ ու եւ «Քաջ»ի հովեր կուտանք: Թիրեւս այդպէս ալ ենք, եւ իւրականութիւն է որ ուրիշներու համար թէ՛ քաջ ենք եւ թէ զոհող, բայց հանդէպ մենք մեզի քիչ մը խնդրական է, ուրովհետեւ ցարդ աչքառու ոչինչ ըրած ենք մենք մեզի համար: Անոնք, որոնք մեղ «Քաջ»ի եւ «Գոհող»ներ կը նկատեն, այսօր անոնք իրենց տուները վերացնելու կ'աշխատին եւ գրիթէ կորած են կէս ճամբան: իսկ մենք զմեղ կը անխատենք անվստահութեան պէս քանդիչ գէնքեր գործավելով իրարու զէմ: Իրապէս որ այս մեծ ամօթ մըն է մեղ զնքուցիներու համար, ասիկա ուելէ տեղ չի հասցներ մեզ: Մէկ հարցում մըն ալ եւ վերջացնեմ: Այս անվստահութեան եւ ապակեդրոնացումի փաստաբանները արգեօք կ'ըմբռոնէ՞ն թէ ուր կ'առաջնորդեն մեր Միութիւնը եւ մեզ: Ֆրէզնօ, Քալիֆ.

ՃԱՆ ԱՇՏԱՐԱԿԵԱՆ

ՆՈՐ ՏԱՐԻՈՅ ԱՌԹԻՒ

Սիրելի Աշխատակիցներ «Ծօվառ»ի,
Սրտի անհուն գոհունակութեամբ է որ կը յայտնենք ձեզ
«Ծօվառ»ի Ա. տարելիցն ու Բ. տարւոյն՝ 1928ի սեմէն ներս
իր մուտքը:

Առաջին տարուան լնթացքին ձեզ հետ ձեռքի տըւած հաւատարապէս գործակցելով յաջողութեամբ բոլորեցինք 1927ը: Նոյնքան եւ ալ աւելի սերտ գործակցութեամբ «Ծօվառ»ի հետ մտնենք Բ. եւ 1928ի նոր տարուան սեմէն ներս, մեզ հետ առնելով նաեւ նոր յոյս, նոր խանդ ու եռանդ, օգտակար ըլլալու համար մեր հայրենակիցներուն եւ մշակելու անոնց մէջ գործելու, ծառայելու եւ ինքնօջնութեան փրկարար ողին: Քաջ գիտենք թէ մեր աշխատակիցները գրած են ու պիտի գրեն «Ծօվառ»ի էջերէն՝ միշտ մեր հայրենակիցներու եւ Հայրենակցականին շահերը ամէն բառնէ գերիվեր դասելով:

Նոր տարւոյն հետ շատ իրաւացիօրէն կ'ակնկալենք մեզ հետ ունենալ նաեւ նոր գործակցողներ, որոնք տակաւին չարդարացուցին իրենց վրայ գրուած յոյսերը: Մեր այս պատուական ու բանիմաց հայրենակիցներէն իրապէս կ'ակնկալենք որ քիչ մը աւելի մօտէն հետաքրքրուին մեր եւ իրենց հայրենակցական գործերով ու գրեն իրենց թեր ու զէմ տեսակէտները «Ծօվառ»ի էջերուն մէջ: Հարեւ չենք տեսներ հոս յիշելու իրենց անունները: Նոր տարիի առթիւ իրենց կը մաղթենք նոր սիրտ ու սէր հանդէպ իրենց կարօտ հայրենակիցներսն, որոնք ակնկառոյց կ'ապասեն մեր բոլորիս օժանդակութեան: Հիքակո

ՍԵՒ ՔԱՐ

ԾՕՎԱՐԻ ԹՂԹԱԿԻԿԻՑՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք «Ծօվառ»ի թղթակիցներէն որ իրենց գրութիւնները մեզի հասցնեն ամէնէն ուշ ամէն ամսու կիսուն: ԽՄԲԱԴՐՈՒԹԻՒՆ

ՇՆՈՐՉԱԿՈՐ ՄԲ. ՇՆՈՒՐ

Ենորիաւոր Ար. Շնունդ եւ երջանիկ Նոր Տարի բոլոր Զնիցիցիներու եւ «Ծօվառ»ի լնթերցողներուն: «ԾՕՎԱՐ»

ՄԵՐ ՊԱՐՏՔԸ

Մեր սիրելի «Ծօվառ»ը ժամանակին դրեց Զնքոյ Վերշ. Միութեան Պատգմ. ժողովին դումարումը ի Լօրէնս: Մենք վստահ ենք որ այս ժողովները տեղի կ'ունենան մեր հայրենակիցներու հայրենասիրական պարտականութեանց գիտակցութենէն մզուած եւ իրենց գործերու եռանդը հաւաքաբար ի սպաս դնելու մեր վերականգնումի գործին մէջ:

Կարդացինք նաեւ ժողովին քատէրկած որոշումները, որ յոյժ գնահատելի էին: Այս որոշումները գործադրութեան դրուելու համար վստահաբար պիտի չգտնուի մէկ հատ հայրենակից իսկ, որ թերանայ իր պարտականութեանց մէջ եւ զօրավիգ չանդիսանայ կեղունին՝ ըստ կարելոյն գործադրելով իրեն յանձնուած գործերը:

Վստահ ենք նոյն իսկ մեր Ամերիկաբնակ հայրենակիցներու տիկիններու մասին ալ, թէ անոնք եւս պիտի հետաքրքրութին արտասահմանի մէջ եղող իրենց սիրական հայրենակիցներու բախտով եւ անոնց օգնելու շանքեր պիտի ընեն ու մզում տան մեր հայրենակցական գործերու յառաջդիմութեան:

Արդեօք կա՞յ աւելի վսեմ եւ խիզմ հանգստացնող գործը՝ քան հայրենիքի վերացինութեան եւ հայրենակիցներու օգնութեան գործը: Մարսէլ, Ֆրանսա

Պ. ՏԱՐՂՈՒՆԵԱՆ

ԲԱՅՕԹԵԱՅ ՊՏՈՅՑ

ՇԻՔԱԿՈ — Ծօվառի երիտասարդներու ձմեռ եղանակի բացօթեայ պտոյալ տեղի պիտի ունենայ 1928, Յունվ. 8ի առտուն: Պտոյտի վայրը պիտի ըլլայ Միլօքի կվընիւի անտառը:

ԶՆՔՈՒՇՑԻՆԵՐՈՒ ԿԵԱՆՔԷՆ

ՇԻՔԱԿՈ — «Ծօվառ»ի Վարչութիւնը իր մասնաւոր ըլնորհակալութիւնը կը յայտնէ Տէր եւ Տիկին Ղ. Բունեանի, որ «Ծօվառ»ը տպելու եւ այլ գործերը կարգավորելու համար ամբողջ տարի մը սիրայօժար վարչութեանս տրամադրեցին իրենց բնակարանը եւ մեղի գործակցելով նպաստեցին «Ծօվառ»ի յաջողութեան: Վարչութիւնս մեծապէս կը դնահատէ Տէր եւ Տիկ. Բունեանի մատուցած ծառայութիւնը:

Ցիշատակութեան արժանի են նաեւ անոնց ամէն առթիւ ըրած հիւրասիրութիւնները:

ԾՕՎԱՐ ԸՆԹԵՐԱՍՍԻՐԱՑԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

* * *

Պրն. Խ. Որբերեան Դեկտեմբերի սկիզբները ինքնաշարժի արկածի մը հանդիպելով բարեբախտաբար լուրջ վըտանդէ մը ազատած է՝ թէեւ ծանրապէս վիրաւորուած է: Արկածը պատահած է հանրակառքն դուրս ելլելու սպահուն ետեւէն վագող ինքնաշարժի մը վարիչին անզգութեանէն:

Պրն. Որբերեան նախապէս հիւանդանոց փոխադրուելով նախնական ինսամքը տրուելէ յետոյ տուն բերուած է, եւ տասնեւհինդ օր ալ տան մէջ իր տիկնոջ կողմէ տարուած հոգատարութիւնով՝ ուրախ ենք ըսելու որ այժմ ապարինած է եւ ի վիճակի է գործելու:

* * *

Պրն. Պետրոս Սարգիսեանի ննջասնեակին մէջ ցերեկ ատեն հրդեհ ծաղելով՝ այրած է տնեցիներու եւ իրենց փոքրիկին մահակալներն ու այլ գոյքերը: Պրն. Սարգիս

Եան եւ Պրն. Կ. Տէր Ստեփանեան նոյն պահում տունն ըլլա-
լով յաջողած են հրդեհին առաջքն առնել շուտով:

Բարեբախտաբար տան կահ կարասիները ապահովագ-
րուած ըլլալով ունէ նիւթական կորուստ չեն ունեցած:

ԼՐԱՏՈՒ

—o—

Նիւ ԵՕՐՔ — Զնքոյ Վերաշինաց Միութեան Նիւ Եօր-
քի մասնաճիւղին վարչութիւնը գեղեցիկ գաղափարը ունե-
ցած էր Միութեան չորրորդ տարեգարձին առթիւ Նոյ. 27,
Կիրակի կէսօրէն վերջ սարքել թէյասեղան մը տեղոյս լա-
ւագոյն սրահներէն միոյն մէջ:

Ատենապետ Պրն. Ա. Փաղումեան պատշաճ կերպով օ-
րուան նպատակը բացատրելէ յետոյ, ծանօթութիւններ տը-
ւաւ նաև Վերաշինացի գործերուն շուրջ. մասնաւորապէս
մէջբերումներ ըրաւ Հալէպէն, Պէյրութէն եւ Մարսէլէն
եկած նամակներէ, ուր հայրենակիցներ կը զանգատէին մե-
զի որ տարի մը առաջ իրենց անոնները զրկած եւ յօժարու-
թիւն յայոնած էին Հայաստան մեկնելու համար, սակայն
ցարդ գրական եւ ոչ մէկ պատասխան ստացած են: Անոնք
իրաւամբ դիտել կուտային թէ լաւ է որ մեզ չխանդարէք
սին յուսեր ներշնչելով մեղի եւ բարի ըլլաք հանդիստ թողուլ
մեղ, եթէ չէք կընար օղնել մեղի Հայաստան ուղեւորելու
համար:

Թող ամչնան եւ եթէ կընան սթափին անոնք, որոնք
անձնական քինախնդրութեամբ եւ ըստ հաճոյս ցարդ ար-
դելք հանդիսացած են Միութեան գործունէութեան եւ դըր-
կած մէր հայրենակիցները Հայաստան երթալու բախտաւո-
րութենէն ու հաճոյքէն:

Ատենապետին հրաւէրով մեղի խօսեցաւ Պրն. Ա. Մա-
թուսեան, շեշտելով հաւաքական աշխատանքի պէտքը Վե-
րաշինացի գործին մէջ:

Այդ օր մէր մէջ ունէինք Ֆիլատէլֆիայէն Պրն. Կ. Խ.
Թուխմանեան, որ նոյնպէս ատենապետին հրաւէրով խօսե-
ցաւ հայրենասիրութեան եւ մաքուր նկարագրի շուրջ:

Վարչութիւնը օրուան տօնին առթիւ յատուկէն պատ-
րաստել տուած էր մեծկակ բէյք մը, որուն վրայ կը վառէին
չորս մոմեր՝ Միութեան չորրորդ տարեգարձը խորհրդանը-
շելով: Բէյքը կարելու եւ ժողովուրդին բաժնելու համար ա-
ճուրդի ձեւով նուէրներ եղան եւ կարճ ժամանակի մէջ գո-
յացաւ 90 տոլարի զումար մը: Մասնաւոր դնահատութեան
արժանի են Պրնք. Պ. էրմոյեան, Պ. Մանվանեան եւ Մ.
Խաչատրեան, որոնք դահակը իրարու ձնորէ խիելու մրր-
ցում մը ունեցան: Վերջին յաւելումը ըրաւ Մ. Խաչատրե-
ան եւ ստացաւ քէյքը կտրելու իրաւունքը:

Տէր եւ Տիկ. Թանայեանի կողմէն նուէրուած խորոված
հաւը աճուրդի դրուելով շահեցաւ Գ. Մինասեան:

Սոյն երեկոյթին մասնաւոր փայլ մը կուտային թուխ-
մանեան եղարք եւ երկու ընկերները իրենց նուագով, ա-
նոնք մինչեւ վերջը նուագեցին լաւ կտորներ եւ մենք ինք-
զինքնիս պահ մը զդացինք մէր երկրին մէջ ապրելով անոր
քաղցր մթնոլորտի: Երեկոյթի բարոյական օգտակարութե-
նէն զատ ունեցանք 131 տոլարի հասոյթ մը:

*** Մէր ծանօթ հայրենակիցներէն Մ. Աւետիս էղիման-
եան այս օրերս Կիոլոսէն վերագարձաւ հոս: Բարի գալուստ
կը մաղթենք իրեն:

Վէսք Նիւ Եօրք

ԱՅԲ-ՄԷՆ

ԱՄԷՆ Զնքուցցի ազատ թող գլայ ինքլինքը արտայա-
տել Ծօվառի մէջ:

ՄԻ ՔԱՆԻ ԾՆՈՒՆԴԻ ՆՈՒԷՐՆԵՐ ՄԵՐ ԱՆՁՆՈՒԷՐՆԵՐՈՒԻՆ

Զնքոյ Վերջ. Միութեան կեդր. Վարչութեան. — Արա-
շարժ եւ հաստատուն մեքենայ մը:
«Ծօվառ»ի հմբագրապիտ Պետրոս Փապումեանի. — Դէզ
թուղթ եւ տակառ մը մեկան:
Ա. Մինասեանի. — «Ծօվառ»ի սարերէն վունջ մը ծաղի
Ս. Մ. Յակոբեանի. — Աշխատելու համար քիչ մը ժաման
Մ. Մ. Գրիգորեանի. — Լուրջ եւ օղտակար գրութիւններ
լեցուն տեսրակ մը:
Ս. Յ. Պապեանի. — Մէկ միլիոն հատորնոց գրադարան
Յ. Յ. Մանուկեանի. — Հին յուշերուն համար նոր խուրծ
ձան Աշտարակեանի. — Հայաստանի սահմաններէն
հօտ մը ոչխար:
Մ. Նանարեանի. — «Ծօվառ»ին դրելու համար գրչած
մատիտ մը:
Մ. Յանարեանի. — Պահակի պաշտօն Ծօվառը պա
պանելու համար:
Ծօվառ Ընթ. Ընկ. Ընկամներուն. — Գործի յաջողութ
կ. Կ. Թուլյանանեաններու. — Տեսրակ մը թուղթ եւ կա-
մար մը:
Մեր Գաղթականներուն. — Խաղիպակ լերան չափ համբե-
թիւն:
Ամերիկաբնակ բոլոր Զնքուշցիներու. — Նոր սիրտ եւ գ
ուր սրունքներ՝ Հին Զնքուշէն «Նոր»ը բալելու համար
Շիքակո

ԾՕՎԱՐԻ 1927-Ի ՀԱՇՈՒԵԿՇԻՌԸ

ՄՈՒՏՔ

Նիւ Եօրքէն հայրենակիցներէ զրկուած նուէրներ
ֆիլատէլֆիայէն զրկուած նուէրներ
Շիքակոյէն ստացուած նուէրներ
էլճինէն (Խլինոյ) զրկուած նուէրներ
Լու Անձըլոսէն զրկուած նուէրներ
Տէթ Վէլիէն զրկուած նուէրներ
Ֆրէնոյէն եւ ըրջականներէն զրկուած նուէրներ
Լորէնսէն եւ Մէթիւ Մէն. էն զրկուած նուէրներ
Շիքակոյի Ծօվառ Ընթ. Ընկ. Սնդամներու մուտքէն
Շիքակոյի Ծօվառ Ընթ. Ընկ. Անդամներու
Ամսատուրքերէն
Շիքակոյի մէջ ձեռքէ ծախուած թէրթիրէն

Հիքակոյի մէջ ձեռքէ ծախուած թէրթիրէն

Հնդէ. Մուտք

ԵԼՔ

Մեքենաներու համար ծախսուած
Սքէնարի, թուղթի, մելանի, պահարանի,
փոսթի եւայնն:

Հնդէ. ծախս:

Գանձը կը մնայ

Վերոյիշեալ հաշիւը ներկայացուցած է «Ծօվառ»ի
ձապահ Պրն. Յ. Խոհարարեան եւ վաւերացուած է «Ծօվառ»ի
վարչութեան կողմէ: